

Բարժարացուցի ծիծաղ մ'երբը կը հնչէք  
Քայսին անանն իմ անցնդել տկանձիր,  
Գորեթ ամյն մը ծաղրական, կամ նըման  
Կաթին առջի կը տրամա լեզով հրնիկին,  
Այս կը զանամ դեռ ի ետե, և ընթաց  
Մե կը բընեմ և Հականակ անցեալին,  
ԱՌ ակնյաշնի օրինակօ փորմառ.  
Ու պատ չէ մարդ Հականակի իր զարուն,  
Դիմ զըսնէ եթէ անէ զըսուտափ  
Եւ կամ հըսուկ կը սպասէ, նա մանաւանդ  
Նշնորոշէ Հապուտիքն շնթիլով,  
Աւսպէս գիրին ու կարճ ճամբար Կ'երթշուով  
Դիւ ի առարկին: Շատար և ես ըստակաթ  
Աստղերուն՝ ալ չեմ մըտաեմ երդի նիւթ  
Ընել պէտքը մը զարուն. զի անսոց  
Լայնօրն հոզ կը առան օր սստ օրէ  
Անոյ առաներ վանացի, զորդարանց  
Արգէն: Առանք ես պիտի յօշու երգեմ  
Հասուգիւ յոյս որոն զի՞ կ'ընծայն  
Արդէն զաւկ զըսուակն մ'սպանվազ.  
Արդին իսկ նոր երջակութեան արշալոյս,  
Ենորթն ու այսերն երխուառդ Հասակին  
Կը պանծան սկզ սոսկադիթիւր մօրուուփ:

Ո՛ւ ոյշն քեզ, ո՞վ գըսկարար ու նըզան,  
Ո՛ւ կ նախկին լոյս հըսուակնան նոր զարուն  
Նայէ առուին, ի նըզէս երիկին ու երիբ  
կը զընձան, ի նըզէս կը փայլին շըսզոյն  
Օթորոցաց աշքին, և ի նըզէս արցէն  
կը առանձին կուսնէնքն ուունուուն  
Մշէն համբաւ մօրուանի դիւցանաց,  
Մնջեցի, մնջեցի հայրենեան, ո՞վ առանձն  
Սաւուգիւ սերունաց արդի, պիտի զարուանայ  
Խոսակին ուու բորդիկուու շըսնին տակ.  
Բերանաներն Տապոր մինչ Հելլեսպոնտ  
Պիտի ամբ մնջենաց բույուր Երասպան:  
Իւ պիտի աշխարհն հանցէ արութիւնը անվըսուզ,  
Ու զուն ժըպանն ողջաննելու ըսկուս  
Մօրունք ծընուն ո՞վ նորունն ուու սերունդ,  
Պահանձան սոկի օքրին, մի՛ առսկար  
Անմէն մուրեն ցես սիրելի դէմքերուն.  
Խօսուն ո՞վ գոտուր աներեն ցեզ է պահուած  
Գուտուզն այսիցն խօսեցն, ո՞վ ցեծնութեան  
Թաքաւուրէլ անենի, ո՞վ է պահուած  
Տաննէն զիւգը ու առացանքը, ծերութեան  
Ու տաղիկ կնանաց մըսկան երանիկ,  
Ու ծանանուն երկան երկին թիզ մը զորուուզ:

Թրգմ. Հ. Ա. ՂԱՎԱՒԱՆԱ

1. Հըսրարտի օրով ածիւլութը ընդհանրական սովորութեան էր: Երիտասարդները՝ աւելի առանձան երեւալու և կիներու աշիքն համեմ ելլալու համար, պկան մօրուց ծնեն: Դարձան պիտի մօրու ունենալու արտասականն նշան կը համարուէր իսաւական շատ մը բազարներուն մէլ, որով մօրուն ու մօրունինքն համանանց ննթարինացն: Հըսրարտի բարիստիւմը թիզ մը չըս փազանց կը թուն: մօրուցին այսուիք տոզ նուիրելուց երիտասարդներն շատեր աւելի հոզ կ'ընէին մօրունինքն զարգարելու, քան հայրենիքն անհաւ դինակն արար խօսելու: Հըսրարտի զայրութը բուն ասկէ կը թուն:

## ԳՐԱՅԻ ԳՐԻՍԻ ՄԱՍԻՆ

առ Հ. Կ. Տ. ՍԱՀԱԿԻՆ

### Անրէլի Վարդապետ

Գատիւ ըրած էիր յիշատակելու Բազմավէպի  
մէկ Մայկի միաստարկած փորբիկ մէկ զըր-  
բութերս, ու այդ ամբիւ ուզան ամ որ «Գրի  
գիտակի մասին ծիր անսութիւնները ուզած էիր  
պարզել, պայծառ զարգար մը տալու գիտու-  
մով...»:

Ճիր ամփոփ տեսնւիթիւնները ամշուշտ կը զմա-  
նատուին, սիրելի վարդապետ, Միթիթ մութ մը-  
ացած կէտերում լուսաբութիւնը մերեկով մե-  
զի, բայց է կը ներէր, պիտի համարձակիմ  
թեսարուի որ Ս. Սիսրովի ծրագիր պարագան տա-  
յն անցամ Փարացիցի կողմէ պատմուած չթկա-  
տք կորպեսացի շիցուութ ու լազարի մէկ ա-  
գուուած առողջ մը չէ՝ արդուու քրայ տեղեկա-  
ցեան գիտացին մը ներէն անցուցույնն ամբոջ նստաւածին: Այս կոտորն արկէ մամա-  
ծայ չըթանաթ Փարացիցի տեսութեան հետ, ու  
միւս կողմէ՝ էմինիանի Մատենադարան գտնուուր  
Հազարու պատմութեան ծովագիրը եթէ չիմ սր-  
խալիր տարբեր գիրու իրուն յաւելուած ունի  
իրեա այդ նշանաւոր հատուած:

Գալով Բասարանի մը յօրինումիթ՝ զոր նսկայ  
գործ մը պէտք Կ'ըլլայ երեւակայի իրականու-  
թիմ մը կ'ուզէր համարի, ու փափաք կը ներ-  
շըւէր այնքամ կորուստմերու հետ այդ զեղե-  
ցին յիշատականներին վրայ ալ լուս: Ա որուի  
կրոյ հասկամ՝ Կ'ուզէր ըստ մոյս իսկ Եւ Մա-  
կարայեցու թարգմանչւ այդպիսի գործի օգ-  
տուած պահ ըլլայ շայոյութէ: Այս աստի սա-  
կամի՝ ինչպէս պէտք է արժեցնել ոյոյ թարգմա-  
նիյնուում գործը որուու որուու դրուցած աստ անդ  
անքին հարց գրուածները թարգմաններու: պիտի  
ենթագրեան թէ անոնք ալ բասարանի բամի մի  
օրինակ անպատճան իրենց հետ տարին: Կամ թէ՝  
յութանայ բառարան մը Ս. Սահակի օժամդակու-  
թիւնուու յարգանիք առաջ՝ աստիք՝ հայ բառա-  
րան մը համապատ շիմուած կ'ար արքօքք: քամի  
որ է օսորս ծածուաւուր թարգմանողները ա-  
նելի աստրագտ խումբին կը պատկանին, նոմա-  
թիշներու աղջմանադրութեանց նսակածուով:


Անդարկուած Բասարանի մը զոյսութիւնը նաս-  
տանելու Բամար ապացոյցներ կը պակսի՞ ըստ  
իս: և եթէ աթուայ կամ պէտքոյ բառնորու այդ-  
քամ թիւլայուած նշանակու շիթիւններ ալ կարելի  
ըլլայ շնորհել, ի թէ արգելի կայ որ այդ ամենը  
առ տերեան կատարուած թարգմանութեան մը զոր-  
իթ համար հասկանած:

Ցամանայմ դէպի պիտի մնթերէ որ աւելի որոշ  
կէտերու լուսաբութիւ Բասարանի մը զոյսութեան  
պարագանները եթէ կարելի է:

Ըստունեց սիրալիր յարջանքներ:

ՈՂ. Հ. Խ. Խ.

ԵՎԱՆ Ե. Պ. ՊԱՐԵՏԱՆ



Գերապատիւ Սրբազնն Տէր,

Զեր պատուական գրութեան մէջ կը թելազրէք «Ս. Մեսրոբի երազի պարագան ասային անդամ Փարպեցիի կողմէ պատմուած» չնկատել, բանի որ այդ հատուածը ներմուծեալ է Խորենացիկն<sup>1</sup>:

Ներուի սակայն դիտել թէ Ս. Մեսրոբայ երազի բարգաւաճումը դժուարին է ուրիշ ո՛և է մէկու ընծայել բան Փարպեցուոյ:

Խորենացի բաղադրական ոճ մ'ունի, Փարպեցի՝ վերլուծական, առաջինը աղբէրներուն համառուութիւնը կ'ընէ միշտ, վերջինը՝ անոնց յարասութիւնը. Խորենացի ամէն նիւթի մէջէն խսկութիւնը կը հաւաքէ, Փարպեցի ամէն բան կ'ընդունի այնպէս, ինչպէս կը ներկայացնեն իրեն, կապելով անոնց շուրջ՝ զարդարանքի համար՝ շատ ծաղկիներ և խոտեր:

Կորեան մէջ «օգնութեամբ աջոյ բարձրելոյն» բացատրութիւնը յարասութեանը մը չնորհիւն է որ շողզողուն տեսարանի մը կը փոխուի. այս այլակերպութիւնը Փարպեցիական կնիք մ'ունի. թէալէտ ներկայապէս անկարող ըլլանց ցուցնել Փարպեցոյ մէջ այդ եղելութեան համապատախանող հատուածը, բայց ներկի պիտի շըլլայ, Սրբազնն Տէր, այս ինչ ապարանքի բեկոր նկատել զրուազեալ մարմար մը, թէ և իր տեղուոյն վրայ գտնուած ըլլայ ան: —

Կ'ընդունինք յիրաւի թէ Փարպեցուոյ հատուածը ուրիշ բան չէ բայց եթէ ընդմիջարկում մը՝ առնուած Խորենացիէն. զայս աներկրայելի կերպով ապացուցած է Գալուա Տէր - Մկրտչեան<sup>2</sup>. և Հ. Բ. Սարգսեան, նոյն խնդիրը հիմնապէս խուզարկութեան նեթարկելով, կ'ընդունի զայրէ իրեւ շօշափելի ճշմարտութիւն: Բայց Հ.

Սարգսեան այդ առթիւ ուրիշ խնդիր մը կը յարուցանէ, որ կենսական նշանակութիւն ունի նաեւ մեր այս հարցին նկատմամբ:

Եթէ Փարպեցոյ հատուածը, սկսեալ «Բայց տեղեկացեալ »էն մինչեւ «սիղորային» Խորենացւոյ կտոր մ'է Փարպեցոյ պատմութեան մէջ նետուած, կը մայքնելի հետեւեալ կէտը. Խորենացւոյ այդ հատուածը՝ իրրեւ յաւելում մը Փարպեցոյ ընագրին մէջ անցած է, թէ պարզապէս լցնելու համար ձեռագրական պակաս մը՝ որ ընդօրինակողին տագնապ կը պատճուէր:

Առկրատի ընդարձակ թարգմանութեան նոր ձեռագրի մը մէջ՝ որ կը գտնովի Ս. Ղազար, ընդօրինակողը իր առջեւ ունեցած է ձեռագրի մը՝ որուն սկզբնաւորութիւնը կը պակսէր. այդ թերին լցուցած է՝ Առկրատի Համառու թարգմանութեան էջ մը զնելով:

Հին զաղափարողներուն համար՝ ո՛և է գործ աւելի պատմական կարեւորութիւն ունէր, ցան մասենագրական. Փարպեցին կ'օրինակէն Վահանայ կեանցը գիտնալու համար, ոչ եթէ Փարպեցոյ գործը ունեցած ըլլալու համար:

Զարմանալի չէ եթէ Գրոց գիւտի կարեւոր մասը պակաս գտնելով իր ձեռագրին մէջ՝ զաղափարող մը մոտածած ըլլայ անջրպեսը լրացնել Խորենացւոյ օգնութեամբ:

Եւ յիրաւի՝ ինչպէս դիտել կու տայ չ. Արգսեան՝

1. — Եթէ խնդրական հատուածը չնշենց Փարպեցիէն՝ նա Գրոց գիւտը յանկարծ ընդհատ և կիսատ թողուցած պիտի ըլլայ, ըլլալով անգէտ նաեւ այն պարագաներուն որ՝ կորեան հետ՝ պէտք էին իրեն ծանօթ ըլլալ:

1. Հախորդ հատուածին համար հմմտ. Բագմակիս, թիւ 9-10, 1907 էլ 439. — Գրոց գիւտի մասին եղած բոլոր կամձիներուն ներկայացնելու ընդունակ գործ մը կը պահանջէ, զեւսոր սպանմափառթիւնը. «Հայոց տեր» (Թիֆլիս 1892) 8. Տապահարեան «Բարութեալ Հայոց տեր» (Ալեքսան 1895) Սուրբարեան «Հայոց տեր» (Ալեքսան 1884-5) Դարյար

2. Արարատ, 1901.

2. — 1435ին գրուած Յայսմաւուրբի գրութիւն մը՝ Փարպեցիէն բղխած՝ Գրոց զիւտը կը պատմէ ամրողջապէս։

3. — Սովերբի (էջ 5-42) գրութիւն մը Գրոց զիւտի վրայ խօսած ժամանակ՝ կը ճանչնայ պարագաներ՝ որ կ'ակնարկն աղրիւր մը՝ տարրեր կորիւմէն, Խոռընացիէն, ներկայ Փարպեցիէն։

Փարպեցոյ կորուսեալ հասուածէն բրդիած չէ Ս. Մեսրորայ երազը, որուն փարպեցիական բնազրոշմը այնքան զգաւմ է։

Գալով յունահայ բառարանին՝ քիչ մը դժուարին կը թուի « առ տեղեալ կատարուած թարգմանութեան մը գործին համար » հասկնալ, բանի որ կարգաւորութեան մը, դասաւորութեան մը մասին կը խօսին մեր պատմիչները։ Փարպեցին կ'ըսէ. « Հանդիպեցուցանէր զայերէն արուրայն ըստ կարգման սիլովրայիցն Յունաց »։ Սովորական թարգմանութեան մը ժամանակ բառերը չեն կարող դասաւորութեան մը համեմատ շարուիլ այլ պիտի գտնուին հոն՝ ուր իմաստը կենալ հրամայէ։

Կորեան մէջ սիրոբայ գործածուած կը թուի տասի իմաստով և ի մասնաւորի բաղանային, մինչեռ ձայնաւորները կազ կոչուած են։

Խորենացի և Փարպեցի սիրոբայ և արուրայ իր հոմանիշ կը գործածեն։ « Մաշթոց հանդիպեցուցանէր զայերէն աթութայն ըստ կարգման սիրվրայից Յունաց.. ուսանելով ի.. Սահակայ գարուրայիցն գաղափար» (Փարպ.)։

Սակայն սիրոբայ բառը նկատելով իրը նշանախեց գործածուած, կամ իր յունական հարազատ նշանակութեամբ իրը վասնէ, անհնարին պիտի ըլլայ արգեօց բառարանի մը ակնարկութիւնը տեսնել Փարպեցոյ մէջ։ Արուրայ և Սիրոբայ ուղղակի անկարող են ի հարկէ բառարանի իմաստն ունեցած ըլլալ, բայց բանի որ բառարանը

ուրիշ բան չէ բայց եթէ տասերու և վահերու այրբենական դասաւորութիւնը, կարելի չէ Փարպեցոյ մուլթ բացատրութեան մէջ անոր ակնարկութիւնը նշամարել։

Կ'ամփոփենց այս եզրակացութեան նըսպասող ապացոյցները.

1. — Փարպ. կ'ըսէ. « Մաշթոց հանդիպեցուցանէր զայերէն աթութայն ըստ կարգման սիլովրայից Յունաց.. ստէպ հարցմամբ և ուսանելով ի սուրբ կաթողիկոսէն խսհակայ »։ — Անտեղի է կարծել թէ Ս. Մեսրոր որ գոնէ « սակաւ մի մերձաւորեալ էր ի յունարչն հեգինայմն », յոյն տառերու կարգը իմանալու համար Ս. Սահակայ կը կարօտէր, անկարելի է որ Ս. Մեսրոր զուրկ ըլլար յունարչն այրբենարանէ մ'ալ ուակից այդ բանը տեղեկանար. արբունի հելենագէս բարտութար մ'էր (ըստ կորեան) և միակ լաւ թարգմանիշը եկեղեցեաց մէջ, այնպէս որ իր բացակայութիւնը ո՛չ մէկ կերպով կը զարմանուէր (ըստ խորենացոյ)։ Կարեւորագոյն աշխատութեան մը վրայ է որ կը խօսուի։

2. — Փարպեցի այդ առթիւ կը գովէ Ս. Սահակայ հանտորական, բանաստեղծական, իմաստասիրական գիտութիւնը. Բնչ հարդ կար այս ապացոյցները բերելու. — Համոզելո՞ւ համար թէ Ս. Սահակ յոյն տառերու կարգը գիտէր! Կը խօսուի աշխատանքի մը մասին՝ որ բազմակողմանի հմտութիւն կը պահանջէր, ինչպէս բառարանի մ' յօրինումը, ուր փոքր ի շատէ ամէն արհեստի տեղեակ ըլլալու է բառուրը ըմբռնելու համար։

3. — Փարպեցի կ'ըսէ, յետ գրոց զիւտը և տառերու դասաւորամբ — այդպէս հասկանալով իր նախորդ խօսքերը — պատմելու. « Կարգեալ այնունեած Փրկչին զգիր գրենոյ հայերէնին և հեղանացին ուղղեալ յօրինուածն »։

Ինչ կրնար ըլլալ այդ հայերէն գործը՝

1. Համար. Հ. Սարգսեանի ուսումնակրութիւնը, Բազմ. 1905 էջ 129-181,

2. Հ. Ն. Անդրիկեան « Բուզանդի Մամիկոնեանները » էջ 148.

որուն հանդէպ կային յունարէն յօրինուած ներ<sup>1</sup>:

4. — Հայ տառերը յունարէնէն առնուած ըլլալով՝ դասաւորումը միակամայն եղած է, և յետազայ աշխատութիւն մը անըմբոնելի է, մանաւանդ այնքան մեծ՝ որ պատմիչներուն ճառեր ներշնչէր:

5. — Ա. Մեկորը՝ ապանվ ըլլալու համար՝ յետ այնքան յուսախարութեանց՝ թէ նոր տառերը հայ ձայներու ամրողջութեան կը բաւէին, անհրաժեշտ կարիքն զգաց բառարանական աշխատութեան մը:

6. — Եթէ հայ զրականութիւնը նոր կը սկսէր, աշխարհը ի վաղոց գոյութիւն ունէր և մեր թարգմանիչներ չէին կարող անաեղեակ ըլլալ թէ բառարանները անհրաժեշտ գործիք մ'են թարգմանութեանց. բառարանը հնուց ի վեր գոյութիւն ունեցած է Պյոյներուն մէջ և Ասորուց, և Հայերը Ե. զարուն Եղեսիոյ մէջ՝ թարելասայ ժամանակ՝ (ուղղելի Բարուլա) հայկական վարժարան ունէին. (Հմտ. Տաշիան, վարդապ. Առաքերց, էջ 196):

7. — Մեր թարգմանիչները ճոխ զրականութիւն մը պիտի փոխադրէին հայերէնի. արդ այս՝ նիթապէս անհրաժելի էր, եթէ մանաւանդ՝ ինչպէս կ'ըսէ Հազար՝ բաց ի Ա. Մահակէն ամէնքն ալ «սակա՞մի մերձաւորեալը էին ի յոյն հեգեգայսն»:

8. — Այդ զարու թարգմանութեանց խումբերը (Հայկազեանի յօրինումէն ի վեր դիտուած<sup>2</sup>) ունին հասարակաց յատկանիշներ, և այդ յատկանիշները լեզուարանական փոփոխութիւններ չեն ժամանակի ձեռքով կատարուած, այլ գիտական, ուսումնական նկարագիր մ'ունին. արդ, հասարակաց յատկանիշները չեն ապացուցաներ յայտնապէս նաեւ աշխատութեան հասարակաց միջոցներ:

9. — Դիտել արուած է արդէն<sup>3</sup> թէ

Մակար. զրգին մէջ Գ. ուր հոմանիշներ կան յունարէն նվաչենծնետես (բարձրագիհելք) բառին հանդէպ. « կամեցան կնամանալ երսենի տիրել բացառութիւն հպարտանալ, ամրարտանելլ, յոդ կայ, բարձրապարանց երեւել »: Բառարանի մէկ կտորը չէ այս հոմանիշներու տողանցումը:

10. — Դաւիթ Անյաղթ իմաստափառական բառարան մ'ունի, ինչպէս նաեւ քերականութիւն մը՝ միակերպ, արուեստական, յունարէնի վրայ ձեւուած: Արդ երբ նրացումը, ծայրայեղութիւնը կայ, չենթադրուիր նախապէս անոր շափառընալ մէկ ձեւին գոյութիւնը. և երբ աւելորդը կայ, ի հարէկ եղած պէտք է ըլլայ նաեւ կարեւորն և անհրաժեշտը:

11. — Փաւստոս թուզանդի մէջ՝ ինչպէս դիմուել կու տայ Գելցեր, (Փաւստոս թուզանդ, էջ 18), բառարանի բազմաթիւ հետքեր կան. զայդ կը գործածուին Անհրարը = Նոտարացի: « Նոտարացի մեկնարանութիւնն (glossar) շատ հետաքրքրական է, վասն զի յոյն – հայերէն մեկնազդէ մի առնուած է ան... եղալի ոսդդական ձեւն նոյն բառին մեկնիշն անփոփոխ պահեր է մեկնազդի մէջ գտածին համեմատ, վրան զրեր է և ապա բնազրին մէջ մտեր է ». (անդ). Գելցեր ի մէջ կը բերէ սւրբէ օրինակներ. « ամենայն սարապը = հախարարը և ազատը », « ի վերայ ուղղահաւատ = որբորդքաց ցրիսնէից »:

Հ. Կ. Տ. Արայարելի  
Հարայարելի

2. Հ. Վարդան Հայունի « Թորհոդածութեաց Եղիսէ վայ» էջ 180.

3. Երբորդ Սակարայեցին, Գ. 12.

Ա. Ռ. Ա. Ք Ե Լ. Ս Ի Ի Ն Ե Յ Ի  
Ա Դ Ա Մ Գ Ի Ր Գ

Կրտսարքան Խառնութեաններու,

Հ. Մելքոն Պ Ո Տ Ո Ւ Ր Ե Ա Ն

Վեհեծիկ 1907

գին ֆր. 1,50 էջ Ճ Ճ + 832

1. Բայ Հ. Գ. Նահապետեանի՝ ուղղելի «Ա. արդապետին»: